



Ռամկավար Ազատական Կուսակցութեան 96ամեակին նուիրուած հանդիսութիւն

Օրուայ բանախօս Տորթ՝ Հրաչ Գոյումճեանի խօսքը

Յարգելի

Նախագահ, Ատենապետ եւ անդամներ ՌԱԿ Աթէնքի մասնաճիւղին

Թեմական Խորհուրդի անդամներ
ՀԲԸՄիութեան վարչական անդամներ
Արարատ ՄՄՄիութեան անդամներ եւ Տիկնանց Յանձնախումբ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան անդամներ
Ռուս յունական միութեան անդամներ
Էջմիածնաւոր Տիկնանց Միութիւն
Ներկայացուցիչներ Հայկական կազմակերպութիւններու

Միբելի ներկաներ,

Ամէն բանէ առաջ կ'ուզեմ փոխանցել ձեր բոլորին Գերագոյն Խորհուրդին բարեմաղթութիւնները այս տօնակատարութեան առիթով:

Այսօր ինչպէս նախորդ տարիներուն հաւաքուած ենք Աթէնքի այս շքեղ սրահին մէջ միասնաբար տօնելու Ռամկավար Ազատական Կուսակցութեան հիմնադրման 96-րդ տարեդարձը:

Արդարեւ 1921 Հոկտեմբեր 1-ին, Պոլսոյ Մեծ կղզիին մէջ հաւաքուած էին ՌԱԿ-ի բաղկացուցիչ բոլոր կազմակերպութիւններու ներկայացուցիչները, միասնաբար հիմք դնելու մեր կուսակցութեան որուն ժառանգորդներն ենք մենք այսօր:

Այս հիմնադիր կուսակցութիւնները հետեւեալներն էին:

- Արմենական կազմակերպութիւն հիմնուած Վան 1885-ին
- Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւն հիմնուած Գահիրէ 1898-ին

-Միացեալ Հայ Յեղափոխական Միութիւն, վերանուանուած իբրեւ Ազատական հիմնուած Գահիրէ 1908-ին

-Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութիւն հիմնուած Գահիրէ 1908-ին

-Հայ Ժողովրդական Կուսակցութիւն հիմնուած Թիֆլիս 1917-ին

-Հայ Ազգային Ազատական Միութիւն, Փարիզ 1919

-Հայ Ազգային Ռամկավարական Միութիւն, Պոսթոն 1919

Արդարեւ, 3 Մկրտիչներու շունչով թոճուած Արմենականները կը վերամկրտուէին իբրեւ Ռամկավար Ազատական Կուսակցութիւն:

Վայրկեանի մը համար հոտնկայս յարգենք յիշատակը այն անձերուն որոնց անունները մեր պանթօնին մէջ արձանագրուած են ոսկե տառերով:

1 վայրկեան

Միբելի ներկաներ,

Եթէ պատմական ակնարկ մը նետենք 1921-էն մինչեւ այսօր պիտի նկատենք որ ՌԱԿ-ը մնացած է անփոփոխ իր քաղաքական, Ռամկավար ու ազատական սկզբունքներուն մէջ մնալով միշտ հայրենիքի կողքին, սատարելով անոր բարգաւաճման եւ ապահովութեան անկախաբար անոր վարչակարգին եւ կամ քաղաքական գոյնէն:

Արդարեւ արդէն իսկ 1921-ին ՌԱԿ-ը մեծ ջանքերով գնած էր 20 պատերազմական օդանաւեր Անգլիական կառավարութենէն, արագելու համար Հայաստանի նորաստեղծ բանակին, սակայն դժբախտաբար վերջին վայրկեանին Անգլիական կառավարութիւնը խախտեց համաձայնագիրը եւ ջեղեալ նկատեց զայն:

Շարունակութիւնը էջ 3



Յունաստանի ՌԱԿ Շրջանային Վարչութեան ատենապետ ընկ Յակոբ Տէւճեանի խօսքը

Κυρίες και Κύριοι,

Το ΦΙΛΕΛΕΥΘΕΡΟ ΔΗΜΟΚΡΑΤΙΚΟ ΚΟΜΜΑ και στην Αρμενική R.A.G. χαιρετίζει την ευγενή παρουσία σας στη σημερινή εκδήλωση για τα 96 χρόνια από την ίδρυσή του. Οφείλουμε μια εξήγηση: ήταν προγραμματισμένο κύρια ομιλήτρια να είναι η κυρία ΝΤΟΡΑ ΜΠΑΚΟΓΙΑΝΝΗ. Διάφορες πιέσεις ανεπίτρεπτες, έφεραν μια παρεξήγηση, δηλαδή η Κα πρώην Υπουργός των Εξωτερικών, νόμισε ότι αποδεσμεύτηκε και διέθεσε αλλού τον χρόνο της. Τα υπόλοιπα εν καιρώ.



Φίλοι συμπολίτες μας, ελληνικής και αρμενικής καταγωγής, όπως διαπιστώνετε, η ΑΡΜΕΝΙΚΗ διασπορά δρά με τα πρότυπα που ακολουθεί και η ελληνική. Με τα σχολεία, τις Εκκλησίες και τα κόμματα, αναγκαία στοιχεία για τη διατήρησή της.

Κυρίες και κύριοι, Οι Αρμένιοι, ιστορικός λαός, όταν μέγιστο μέρος του εδιώκετο από τον κακή τη μοίρα, όμορο γείτονα, ένας αριθμός αρμενίων, συμμεριζόμενος την τύχη του Μικρασιατικού Ελληνισμού, κατέφθασε στην Ελλάδα, ανέστιο και απελτισμένο.

Շարունակութիւնը էջ 4

ՌԱԿ -ի 96-ամեակի Հանդիսութիւնը

Յաղթանակի փառատօն էր, նուիրուած Յունաստանի Ռ.Ա.Կուսակցութեան 96 ամեակին հանդիսութիւնը, որ տեղի ունեցաւ 12 Նոյեմբեր 2017-ին Աթէնքի Intercontinental պանդոկին սրահին մէջ, ի ներկայութեան հոծ եւ ստուար բազմութեան:



Հանդիսութիւնը սկսաւ Յունական եւ Հայկական հանրապետութիւններու ոգերգներով, ինչպէս նաեւ ՌԱԿուսակցութեան քայլերգով:

Ռ.Ա.Կուսակցութեան 96 ամեակին հանդիսութեան բացման խօսքը կատարեց հանդիսավար ընկ. Զաւէն Գ. Գրիգորեան եւ իր խօսքին մէջ, ան շեշտեց որ, 26 Մայիս 1885-ին հիմնուած Արմենական կազմակերպութեան կուսակցութիւնը, այդ օրէն մինչեւ այսօր եղած է եւ կը մնայ հայ ժողովուրդէն՝ հայ ժողովուրդին, Հայաստան հայրենիքին եւ հայ ժողովուրդին հետ, առանց շեղելու իր գաղափարախօսական սկզբունքներէն, միշտ մնալով հաւատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ անոր օրինական Գերակայութեան:

Շարունակութիւնը էջ 4



Աντσούκ-Մորτσուկ...
 Μια σειρά άρθρων υπέρ της ενότητας
 της αρμενικής κοινότητας στην Ελλάδα
 του *Տիգրան Կասբեյան*

**ΤΟ ΚΟΜΜΑ ΑΠΟΚΤΑ
 ΙΔΙΩΤΙΚΗ ΕΚΚΛΗΣΙΑ.....**

Στην προσπάθεια χάλκευσης μιας δικής του άποψης της νεότερης αρμενικής ιστορίας, παραγραφής των πολλών και μεγάλων σφαλμάτων του και επιβολής του ελέγχου του στο σύνολο της κοινοτικής ζωής των Αρμενίων της διασποράς το μπιρό του Τασνακτσουτιούν δεν μπορούσε να μείνει αδιάφορο απέναντι στον μεγάλο πειρασμό που συνιστούσε το ενδεχόμενο επιβολής κομματικού ελέγχου επί της Αρμενικής Εκκλησίας στη διασπορά. Στην περίπτωση της Ελλάδας, η εκκλησιαστική περιφέρεια (τεμ/θέμα), της οποίας υπαγόταν από της ίδρυσής της στο Ύπατο Πατριαρχείο του Ετσματζίν, στην τότε Σοβιετική Αρμενία, η επιβολή του κομματικού ελέγχου προϋπέθετε μεταβολή αυτού του καθεστώτος.

Οι συνθήκες που είχε δημιουργήσει ο Ψυχρός Πόλεμος θεωρήθηκαν από το μπιρό ως κατάλληλες για το εγχείρημα της ανατροπής του νόμιμου καθεστώτος της Αρμενικής Εκκλησίας στην Ελλάδα (που μας ενδιαφέρει κυρίως εδώ) αλλά και αλλού. Το Τασνακτσουτιούν κατηγορήθηκε αμέσως μετά τον πόλεμο ως εχθρική προς τις ΗΠΑ και συνεργαζόμενη με τον Άξονα οργάνωση. Σχετικά έγγραφα υπάρχουν στα Πρακτικά του Κογκρέσου. Ωστόσο, στις συνθήκες που είχαν δημιουργηθεί με τον Ψυχρό Πόλεμο η ηγέτιδα του Δυτικού κόσμου, οι ΗΠΑ, έπαυσε να δίνει σημασία στο παρελθόν ποικίλων πολιτικών δυνάμεων και αναζητούσε στην αντιπαράθεσή της με τη Σοβιετική Ένωση συμμάχους όπου μπορούσε να τους βρει. Σε μια θεαματική στροφή 180 μοιρών, το μπιρό ταύτισε το μέλλον του με τις νικήτριες του Β' Παγκοσμίου Πολέμου δυνάμεις. (Βέβαια, όταν λέμε νικήτριες, εξαιρούμε πάντοτε τη Σοβιετική Ένωση, ο αγώνας ενάντια στην οποία αποτελούσε από τη δεκαετία του 1920 τον κύριο πολιτικό στόχο του μπιρό.) Η στροφή αυτή διευκολύνθηκε από το γεγονός ότι το τμήμα του μπιρό που δρούσε στην Αίγυπτο είχε επαφές με τους Άγγλους στη διάρκεια του πολέμου. Το καταπληκτικό είναι ότι η στροφή έγινε χωρίς να καταδικαστούν ή να αποπεμφθούν από την ηγεσία όσοι ηγέτες του κόμματος είχαν στενή (όσο στενότερη μπορεί να γίνει) συνεργασία με τον Άξονα. Εκμεταλλευόμενο τον Ψυχρό Πόλεμο, το μπιρό μπόρεσε να διαβεί αβρόχους ποσίν τον Ρουβίκωνα της μετάπτωσής του σε "προαγωγό των δυτικών συμφερόντων" στους κόλπους της αρμενικής διασποράς.

Το εγχείρημα του πολιτικού γραφείου του Τασνακτσουτιούν να θέσει υπό τον έλεγχο του την Αρμενική Εκκλησία στην Ελλάδα στηρίχτηκε στη δημιουργία ενός κλίματος τρομοκράτησης των μελών της αρμενικής κοινότητας που δεν ήταν ενταγμένα στο κόμμα με τη διαβολή και τη δυσφήμιση στις ελληνικές αρχές της πιστής στο Ετσματζίν πλειοψηφίας ως δήθεν κομμουνιστών. Αυτό, μάλιστα, γινόταν την εποχή που οι πραγματικά κομμουνιστές Αρμένιοι είχαν επαναπατριστεί στη Σοβιετική Αρμενία το 1946-47. Οι οπαδοί του Δημοκρατικού Φιλελεύθερου Κόμματος (Ραμγκαβάρ Αζανταγκάν Γκουσακτσουτιούν), που ήταν πλέον το μοναδικό εμπόδιο στην πραγμάτωση των σχεδίων του μπιρό, αυτοί που ήταν οι "δεξιότεροι" των Αρμενίων, διαβάλλονταν ως κομμουνιστές. Σε μια εποχή που απείχε ελάχιστα χρόνια από τον Ελληνικό Εμφύλιο, με κάποια νησιά του Αιγαίου να λειτουργούν ακόμα ως αναμορφωτήρια συνειδήσεων, η κατηγορία αυτή δεν μπορούσε παρά να έχει συνέπειες. Όπως συνέπειες είχε η άσκηση φυσικής βίας που είχε σαν αποτέλεσμα να ονομαστεί η εποχή εκείνη, εποχή του "μπαϊκάρ". Με τον αδελφοκτόνο αυτό αγώνα το μπιρό πέτυχε να επιβάλει πρόσωπο που είχε επιλέξει το ίδιο ως αρχιεπίσκοπο των Αρμενίων της Ελλάδας και να υπαγάγει την αρχιεπισκοπή στο ελεγχόμενο από το ίδιο πατριαρχείο του Λιβάνου (Αντιλιάς). Το μπιρό είχε αποκτήσει στην Ελλάδα μια ιδιωτική Εκκλησία. Οι νομιμόφρονες Αρμένιοι εξώστηκαν από τις εκκλησίες που είχαν χτίσει με το υστέρημα και τον ιδρώτα τους και αναγκάστηκαν να χτίσουν ένα παράπηγμα στο Περιστέρι ως λατρευτική τους εστία. Στη συνέχεια, μέσα στο ίδιο πάντα ψυχροπολεμικό, κομμουνιστοφοβικό κλίμα, η αλλαγή "επικυρώθηκε" με ευνοϊκές για το Τασνακτσουτιούν εκλογές στους κόλπους της αρμενικής κοινότητας της Ελλάδας. Αλλά και ο Σαντάμ Χουσεϊν πήρε στις εκλογές που διοργάνωσε το 1995 ποσοστό 99,96%...

**Մամուլի հաղորդագրություն
 ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
 Արման Կիրակոսյանի ելույթը
 ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին**



Նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1163-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի:

Բարձր գնահատելով համա-նախագահների ջանքերը դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնեցված ձևաչափին և դարաբաշխյան հակամարտության խաղաղ լուծման հանձնառությունը:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ Ժնևյան զագաթածոնովն ու դրա ընթացքում ձևեր բերված պայմանավորվածությունը, որի համաձայն բանակցությունները պետք է ակտիվացվեն և շփման գծում պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ լարվածության թուլացման նպատակով, հանդիսանում է համանախագահների հետևողական ջանքերի արդյունքը:

Հայկական կողմն արձանագրեց, որ վերջին շրջանում համանախագահները ստիպված են եղել հասցեական հայտարարություններով նախանշել զինադադարը խախտող կողմին, ինչն անհրաժեշտ է շփման գծում լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների բացակայության պայմաններում:

ՀՀ առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի անվերապահ աջակցությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի զագաթածոնների ընթացքում ձևեր բերված պայմանավորվածություններին, որոնք ենթադրում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում:

Միաժամանակ դեսպան Կիրակոսյանը փաստեց, որ աղբյուրների կողմից մինչ այժմ խոչընդոտում է այս համաձայնությունների իրականացմանը և շարունակաբար խախտում հրադադարի ռեժիմը:

Դեսպանի խոսքով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման հետագա կանխումը կենսական նշանակություն ունի հրադադարի ռեժիմի ամրապնդման և բանակցությունների առաջնության համար:

Հայկական կողմն ընդգծեց, որ հակամարտության գոտում բնակվող մարդկանց նկատմամբ իրականացված վայրագությունները պետք է անվերապահորեն դատապարտվեն:

Հայաստանի դեսպանը շեշտեց, որ Արցախի բնակչությունը, նրանց անվտանգությունը, ինքնորոշման իրավունքն ու ազատությունն այսօր և ապագայում այրենտրանք չունեն:

Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և նրա թիմին՝ հակամարտության գոտում նրանց գործունեության համար, և վերահաստատեց հայկական կողմի համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ԵԱՀԿ-ն իր մշտական ներկայությամբ պետք է ակտիվորեն ներգրավվի շփման գծում լարվածության թուլացման գործընթացին:

09.11.2017

**Հայոց Ցեղասպանության Մասին Թաներ Արչամի Գիրքը
 Լոյս Պիտի Տեսնե Յունուարին**

«Արմենիա»-ը կը հաղորդէ, թէ Թուրք պատմաբան Թաներ Արչամի «Սպանության Հրամանները. Թալէաթ Փաշայի Հեռագիրներն Ու Հայոց Ցեղասպանութիւնը» խորագիրով անգլերէն նոր գիրքը Յունուար 2018ին հասանելի պիտի ըլլայ ընթերցողներուն:

Հեղինակը կը յայտնէ, որ այս գիրքին մէջ ներառուած են երկու գլուխներ, որոնք չկան նախապէս թրքերէնով հրատարակուած «Նայիմ Էֆենտիի Յուշագրութիւնները Եւ Թալէաթ Փաշայի Հեռագիրները» գիրքին մէջ:

«Շատ ոգեւորուած եմ: Գիրքս լոյս պիտի տեսնէ Յունուար 2018ին: Անոր մէջ կան երկու նոր գլուխներ, որոնք ներառուած չէին թրքերէն Նայիմ Էֆենտիի յուշագրութիւններու մասին գիրքին մէջ: Այստեղ ոչ միայն կը ներկայացնեմ նոր փաստաթուղթեր, այլ նաեւ կը քննարկեմ «կեղծ ստորագրութիւններու» եւ «կեղծ ժամանակագրութեան» հարցը: Մեծ փափաք ունիմ այս նոր փաստերը ներկայացնելու թուրք ընթերցողներուն», կը յայտնէ հեղինակը:

2016ին, թրքերէնով հրատարակուած «Նայիմ Էֆենտիի Յուշագրութիւնները Եւ Թալէաթ Փաշայի Հեռագիրները» գործին մէջ ներառուած Թալէաթ Փաշայի հեռագիրներուն մէջ բացայայտուին կ երեւին հայերը ջարդելու հրամանները: Օրինակ՝ 22 Սեպտեմբեր 1915ի հեռագիրներէն մէկուն մէջ, Թալէաթ Փաշայն այսպիսի հրաման մը տուած է. «Հայերը Թուրքիոյ տարածքին ապրելու, աշխատելու իրաւունքներէն ամբողջութեամբ զրկուած են. պետութիւնը, իր վրայ վերցնելով ամբողջ պատասխանատուութիւնը կը հրամայէ որդ չձգել նոյնիսկ օրորոցի երեխաները»:

Շարունակում է 1-ին

Ռամկավար Ազատական Կուսակցության 96ամեակին նուիրում հանդիսություն

Օրույ բանախօս Տոքթ՝ Հրաչ Գույումճեանի խօսքը

Ետ դարձ ակնարկ մը նետելով պատմութեան վրայ կը տեսնենք որ ՌԱԿ-ը իր մեծ դերը ունեցաւ 1946-47 տարիներուն կազմակերպումը ներգաղթի աշխատանքներուն մէջ: Ան ջատագովը եղաւ համագոյութեան Հայաստանի արուեստներու ներկայացուցիչներուն հետ վառ պահելով հոգեկան կապը Սփիւռքի եւ Հայրենիքի միջեւ բերելով լայնածաւալ նիւթական եւ բարոյական աջակցութիւնը ազգային զարթօնքին հայրենիքին մէջ:

ՌԱԿ-ը ներկայ էր Հայաստանի մէջ երկրաշարժի այդ սեւ օրերուն կազմակերպելով հանգանակութիւններ ու բերելով իր բարեբար նպաստը այդ աշխատանքներուն մէջ:

Իսկ 1991-ին ՌԱԿ-ը արդէն իսկ մաս կը կազմէր առաջին խորհրդարանական ընտրութիւններուն ունենալով իր 20 երեսփոխանները խորհրդարանէն ներս:

Այսօր սակայն անցեալին մասին չէ որ կ'ուզեմ խօսիլ, այլ ապագային մասին ձեռնարկ պահելու ու բաժնեկից ընելու այն աշխատանքներուն որոնք վերապահուած են ՌԱԿ-ին ներկայ դարուս պայմաններուն տակ: Ի նչ պիտի ըլլայ մեր դերը Ուրարտացիներէ, Երուանդեաններէ, Արտաշէսեաններէ, Արշակունիներէ, Բարգատունիներէ եւ Ռուբինեաններէ աւանդ մնացած այդ հայրենիքին մէջ ուր 2 ամիս առաջ տօնուեցաւ անկախութեան 26րդ տարեդարձը:

Արդարեւ Սարգսիսի յաղթանակով սկսած արշար շարունակուեցաւ հայ ժողովուրդի բոլոր հատուածներու ջանքերով եւ գոհողութիւններով հասնելու համար մինչեւ Մայիս 28, ծնունդովը անկախ Հայաստանի որը եղաւ գրաւականը ցեղասպանութենէ փրկուած բեկորներու երազին, հիմը դնելով առաջին կառավարութեան որուն մէջ ՌԱԿ-ը ունեցաւ իր 4 նախարարները որոնք այս հաւաքական աշխատանքին մէջ բերին իրենց բաժինը մինչեւ իրենց հրաժարականները:

Այսօր դժբախտաբար ՌԱԿ-ը ունի ներքին վերք մը որ տակաւին կը կոտորայ 20 տարիէ ի վեր: Իբրեւ այս դժբախտ կացութեան հետեւանք ՌԱԿ-ը կրնայ ժամանակակից ըլլալու վտանգին առջեւ գտնուիլ եթէ չկարենայ համակերպիլ նոր դարուս եւ հայրենիքի ու սփիւռքի նոր իրականութիւններուն: Անհրաժեշտ է ունենալ նոր մտածելակերպ ու նոր աշխարհայեացք դիմագրաւելու համար մեր առջեւ ծառայած այս դժուարութիւնները:

Հետեւաբար, Հոկտեմբեր 2016-էն սկսեալ ՌԱԿ-ը կը ներկայանայ իբրեւ մէկ Հայաստանակեդրոն կուսակցութիւն իր բաղկացեալ 4 մասերով: Հայաստան ու Արցախ, Միջին Արեւելք, Եւրոպա եւ Ամերիկաներ: Այս բոլորը համադրելու համար պէտք էր ունենալ գերագոյն մարմին մը զօրացնելու համար այս կապը շղթային 4 մասերուն միջեւ: Սակայն, դժբախտաբար ունինք խմբակ մը որոնք տակաւին կառչած կը մնան հին մտածելակերպին անտեսելով մեր տարիներու երազը 1921-էն ի վեր ունենալու համար հայաստանակեդրոն կուսակցութիւն մը:

Այսօր 1991-էն ի վեր ՌԱԿ-ը կը գործէ Հայաստանի մէջ իբրեւ գրանցուած պաշտօնական կուսակցութիւն որուն կը պատկանին մեր զինանշանն ու դրօշը:

Մեր նոր տեսլականը որով ճամբայ ելած ենք հետեւեալ ձեւով կ'ամփոփուի:

Մաս կազմել Հայաստանի քաղաքական, ընկերային եւ մշակութային հիւսուածքին տարածելով մեր ազատական եւ տեմոքրատիկական սկզբունքները եւ ջատագովելով արդար կառավարման գաղափարներու տարածմանը: Սատարել Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի անվտանգութեան ապահովման եւ բարգաւաճման, պաշտպանել Մայր Աթոռն ու Ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդներու իրաւունքները կեդրոնանալով Հայկական ցեղասպանութեան վրայ:

Այս տեսլականի իրագործման համար ՌԱԿ-ը կը հետապնդէ հետեւեալ գլխաւոր նպատակները եւ աշխատանքային ծրագիրները:

1. Կիրարկել ժողովրդային կամքի գերիշխանութիւնը եւ ռամկավար ազատական սկզբունքները Հայ հանրային կեանքի մէջ ջատագովելով ազատ եւ անկաշկանդ քուէարկութիւն, արդար ու թափանցիկ կառավարութիւն, կազմակերպելով դասախօսութիւններ, վերակազմակերպման դասընթացներ եւ սեմինարներ ու տարածել այս նպատակներն ու ծրագիրները մամուլի եւ հրատարակութիւններու միջոցաւ:

2. Մասնաւոր ուշադրութեան առարկայ դարձնել ՌԱԿ-ը Հայաստանի մէջ եւ անոր միջոցաւ սատարել Հայաստանի եւ Արցախի ապահովմանը եւ բարգաւաճումին առանց անտեսելու սփիւռքը: Քաջալերելով նիւթական ներդրումներ ու գործարարային աշխատանքներ միշտ ի մտի ունենալով այս աշխատանքներուն

հետեւողականութիւնը, հանրային առողջապահութիւնը եւ կենսոլորտի պաշտպանումը:

3. Սատարել Հայ մշակութային եւ պատմութեան պահպանման ու տարածման, կազմակերպելով մշակութային ձեռնարկներ, դասախօսութիւններ եւ դասընթացներ, օժանդակել Հայ ուսուցչին եւ ուսանողին, պաշտպանել Մայր Եկեղեցին եւ միւս հարանուանութիւնները հիմնելով մշակութային եւ հասարակական կազմակերպութիւններ ամրապնդելու կապն ու յարաբերութիւնները Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի միջեւ գործակցութեամբ համակիր բոլոր կազմակերպութիւններու հետ ինչպէս ՀԲԸՄ եւ ԹՄՄ-ը:

4. Հաւատալով Հայ դատին անժամանցելիութեան, հետապնդել Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ինչպէս նաեւ տարածքային եւ գոյքային պահանջատիրութիւնը բոլոր տեսանկերով մէջ: Սատարել Արցախի Հանրապետութեան, որպէս ազգերու ազատ ինքնորոշման իրաւունքով ստեղծուած անկախ պետականութիւն:

Իբրեւ գործնական աշխատանք այս բոլորին, ՌԱԿ-ը այսօր կը գործէ Հայաստանի մէջ իր 2 գլխաւոր կեդրոններով Երեւանի եւ Վարդենիսի մէջ, ու երկու մասնաճիւղերով Արմաւիր, Միսեանի, Կոտայքի, Վարդենիսի եւ Նոր Նորքի մէջ:

ՌԱԿ-ը կը շարունակէ իր երթը ըլլայ սփիւռքի եւ ըլլայ հայրենիքի մէջ նշանաբան ունենալով «Բարգաւաճ Հայաստան» Անկախ Արցախ եւ միակամ Սփիւռք:

Առանց ՌԱԿ-ի, կարելի չէ երեւակայել սփիւռքահայութիւն եւ հայապահպանում:

Բարի երթ 96 ամեայ տակաւին երիտասարդ Ռամկավար Ազատական Կուսակցութեան:

ՀՀ ԱԺ-ն Ամբողջութեամբ Ընդունեց «Զինուորական Ծառայութեան եւ Զինծառայողի Կարգավիճակի Մասին» Օրէնքը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցումով եւ ամբողջութեամբ ընդունեց «Զինուորական ծառայութեան եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրէնքի նախագիծը:

«Armenpress.am»-ի տեղեկութիւններով՝ նախագիծին՝ իբրեւ կողմնակից, քուէարկեց 86 հոգի, անոր դէմ՝ 6 պատգամաւոր:

Քուէարկութենէն առաջ դէմ քուէարկելու մասին յայտարարեց «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Արարատ Միրզոյեանը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկեան» դաշինքը կողմ քուէարկեցին նախագիծին:

Պարտադիր զինուորական ծառայութենէն տարկէտման հիմքերու ցանկէն հանուած են գիտական աստիճան ունենալու հիմքով պարտադիր զինուորական ծառայութենէն ազատուելու իրաւունքը միաժամանակ մինչեւ օրէնքի ուժի մէջ մտնելը ասպիրանտուրայի մէջ ուսանելու կապակցութեամբ արդէն իսկ տարկէտում ստացած անձերուն համար կը պահպանուի նշուած իրաւունքը մինչեւ 31 Դեկտեմբեր 2020:

Տարկէտման հիմքերու ցանկէն հանուած է ուսումը շարունակելու համար տարկէտման իրաւունքը, որ փոխարինուած է նպատակային ուսման համար տարկէտման իրաւունքով՝ ի դէմս պաքալոբիայի, վկայական ստացած մասնագէտի կամ ընդելուզուած կրթական ծրագիրով առկայ ուսուցումով ուսանող եւ պաշտպանութեան նախարարութեան հետ պայմանագիր կնքած այն անձերուն, որոնք ցանկութիւն կ'ունենան ուսումնառութեան ընթացքին անցնելու ռազմական պատրաստութիւն, իսկ ուսման աւարտէն ետք պաշտպանութեան նախարարութեան հետ կը կնքեն պայմանագրային սպայական ծառայութեան անցնելու պայմանագիր՝ երեք տարի ժամկետով պաշտպանութեան նախարարութեան կողմէ նշուած վայրին մէջ եւ պայմաններով: «Մանրամասները կը սահմանուին կառավարութեան կողմէ սահմանուած ենթաօրէնսդրական աշխատանքով:

Թափանցիկութեան, արդարութեան ապահովման եւ հնարաւոր վտանգէ խուսափելու նպատակով՝ ծաւալուն փոփոխութիւններ նախատեսուած են զօրակոչի ենթակայ անձերու եւ զինծառայողներու առողջական վիճակի հետազօտման եւ բժշկական փորձաքննութեան գործընթացին մէջ, որուն ծիրէն ներս հետազօտութեան եւ փորձաքննութեան կարգերը, զինուորական ծառայութեան հետ կապուած խնդիրներ յառաջացնող հիւանդութիւններու ցանկը պիտի սահմանէ կառավարութեան որոշումով:

Շարունակում է 1-ին

Ռամկավար Ազատական Կուսակցության 96ամեակին նուիրում հանդիսություն

ՌԱԿ -ի 96-ամեակի Հանդիսությունը

կիթառահար Լ. Խավուցաս, արուեստագետի ճարտարությունը էլ ներդաշնակություն է հայ երաժշտահաններէ երեք ստեղծագոր-

Յունաստանի ՌԱԿ Շրջանային Վարչության ատենապետ՝ ընկ. Յակոբ Տէսճեանի խօսքը

Ան անդրադարձաւ նաեւ ներկաներու հայրենասիրական եւ եկեղեցասիրական նուիրեալ աշխատանքներուն եւ գնահատանքով խօսեցաւ իրենց մասնակցութեան, գաղութային ձեռնարկներուն մէջ որպէս հաւատարիմ եւ պարկեշտ Յունահայ քաղաքացիներ, հակառակ կեանքին դժուարին պայմաններուն:



ՌԱԿ Յունաստանի Շրջանային վարչութեան անդամներ, ձախէն աջ ընկ. Զաւէն Գ. Գրիգորեան, ընկ. Յովհաննէս Առաքելեան, ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեան, պատուոյ ատենապետ ընկ. Սարգիս Խաչատուրեան, Տոբթ. Հրաչ Գոյումճեան, ընկ. Յովհաննէս Չուլեան

Ռ . Ա . Կ ե ա ն 96ամեակին առթիւ, Յունարէն լեզուով էլոյթ ունեցաւ, Ռ.Ա.Կ շրջանային վարչութեան ատենապետ, իրաւաբան՝ ընկ. Յակոբ Տէսճեան, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Ռ.Ա.Կ. 96 ամեակի տօնակատարութեան առթիւ, Աթէնք յատկապէս հրաւիրուած էր Ռ.Ա.Կեան Գերագոյն Խորհուրդի վարչութեան ատենապետ, քաղաքական գիտութիւններու եւ Միացեալ Ազգերու կազմակերպութեան արտաքին յարաբերութիւններու խորհրդատու եւ որոշ երկիրներու նախագահական պալատներու խորհրդատու՝ Տոբթ՝ Հրաչ Գոյումճեան:

Յարգելի բանախօսը անդրադարձաւ Ռ.Ա.Կուսակցութեան կազմաւորման շրջաններուն եւ մասնաւորապէս կուսակցութեան ներկայ ժամանակի դիրքորոշումին եւ գործունէութեան մասին: Յարգելի ընթերցողները կրնան ամբողջութեամբ կարդալ բանախօսին խօսքը հետեւեղ էջերուն մէջ:

Յայտագիրը կը պարունակէր նաեւ գեղարուեստական բաժին մը, որուն մէջ մասը, կենդանի հայկական երգ եւ նուագ էր:



Երգչուհի Տիկ. Քրիստինա Էլամիրեան երգեց երկու երգեր, «Միրեցի Եարս Տարան» եւ «Խոռված էր», պրն. Վահան Գալստեանի տուտուկի ընկերակցութեամբ եւ կիթառի ընկերակցութեամբ պրն. Լեֆթերիս Խավուցասի:

Տուտուկահար Վ. Գալստեան եւ

ծութիւններ նուագեցին, Կոմիտասէն՝ «Մարերի հովին մեռնեն», Գուսան Հայկազունէն՝ «Հոով լինի՝ սրով լինի», եւ Առնո Բարջանեանի նոքթիւնը:

Գեղարուեստական բաժնի երկրորդ մասը



Վահան Գալստեան, Քրիստինա Էլամիրեան, Լեֆթերիս Խավուցաս

տեսա-լսողական DVD-ի ցուցադրութիւն էր, որուն բովանդակութիւնը կը ներկայացնէր, Հոկտեմբեր 2016-ին Ռ.Ա.Կ. համագումարին առթիւ կազմակերպուած տօնախմբութիւնը, Երեւանի Օփերայի թատրոնին մէջ:

Յայտագիրը կազմուած էր երկու մասերէ, սկիզբը Կուսակցութեան համառոտ պատմութիւնը շարժանկարներէ հաւաքուած, իսկ երկրորդ մասը Հայաստանի նշանաւոր վաստակաշատ երգի ու պարի խումբերը:

Հանդիսութեան աւարտին՝ ներկաները իրենց գոհունակութիւնը շարունակեցին հիւրասիրութեամբ:

Կարդացէք ու տարածեցէք "Նոր Աշխարհ" շաբաթաթերթը

Երբեք մեր ամբողջ ստեղծագործութեան, որովհետեւ մենք միշտ եղանակներ ենք գտնուցուցելու, որպէսզի մեր հայրենասիրական եւ եկեղեցասիրական նուիրեալ աշխատանքներուն եւ գնահատանքով խօսեցաւ իրենց մասնակցութեան, գաղութային ձեռնարկներուն մէջ որպէս հաւատարիմ եւ պարկեշտ Յունահայ քաղաքացիներ, հակառակ կեանքին դժուարին պայմաններուն:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Օրհնումներ ուղարկեց ՌԱԿ շրջանային վարչութեան ատենապետ ընկ. Յակոբ Տէսճեանին, որուն խօսքը յարգելի ընթերցողները կրնան կարդալ հետեւեղ էջերուն մէջ:

Վարչապետ Կարապետեան. «Պէտք է Ամփոփել 2018-ին Հայաստանի Մէջ Տեղի Ունենալիք 3 Մեծ Իրադարձութիւններուն Առնչուող Առաջարկները»

Շաբաթ, 11 նոյեմբերին վարչապետ Կարեն Կարապետեանի գրասենեակին մէջ տեղի ունեցած է 2018-ին Հայաստանի մէջ տեղի ունենալիք 3 մեծ իրադարձութիւններուն՝ Ֆրանսասիսու երկիրներու վեհաժողովի, Հայաստանի Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերու 100-ամեակի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամեակի նախապատրաստական աշխատանքներու վերաբերեալ խորհրդակցութիւն:



2800-ամեակի նախապատրաստական աշխատանքներու վերաբերեալ խորհրդակցութիւն:

Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան զեկուցում ներկայացուցած է Ֆրանսասիսու երկիրներու միջազգային կազմակերպութեան 17-րդ վեհաժողովի նախապատրաստման եւ կազմակերպման վերաբերեալ: Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը ներկայացուցած է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամեակի շրջագիծին մէջ նախատեսուող ձեռնարկները եւ նախապատրաստական աշխատանքներու ընթացքը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան աշխատակազմի ղեկավար Վահէ Ստեփանեանն ալ, իր կարգին, զեկուցած է Հայաստանի Հանրապետութեան եւ մայիսեան հերոսամարտերու 100-ամեակին նուիրուած ձեռնարկներու նախապատրաստական աշխատանքներուն մասին: Քննարկուած են տարբեր կազմակերպչական հարցեր եւ առաջարկներ:

Վարչապետը, ընդգծելով 2018-ին Հայաստանի մէջ տեղի ունենալիք այս երեք մեծ իրադարձութիւններուն կարեւորութիւնը, շեշտած է, որ անոնք պէտք է կազմակերպուին բարձր մակարդակով եւ պատշաճ: Անդրադառնալով Ֆրանսասիսու երկիրներու վեհաժողովին՝ վարչապետ Կարեն Կարապետեան յանձնարարած է շահագրգիռ նախարարութիւններուն ըլլալ աշխուժ եւ պատասխանատու ընդհանուր կազմակերպչական աշխատանքներով: «Իրաքանչիւրը իր գործով պէտք է ներգրաւուած ըլլայ կազմակերպչական բոլոր հոլովոյթներուն մէջ, եւ համապատասխան աշխատանքային խումբերը պէտք է կանոնաւոր, առարկայական եւ համակարգուած աշխատին այդ ուղղութեամբ», նշած է կառավարութեան ղեկավարը:

Վարչապետը յանձնարարած է մէկ շաբթուան ընթացքին ամփոփել 3 իրադարձութիւններուն վերաբերեալ առաջարկները, յստակեցնել նախատեսուող աշխատանքները եւ ներկայացնել յստակ ծրագիրներ:

Ձևավորվեց ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի վարչությունը

Ինչպէս արդէն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 24-ին Շիրակի ՌԱԿ գրասենյակում Գյումրու և մարզի այլ բնակավայրերի երիտասարդները, ոգևորված ս.թ. սեպտեմբերի 17-ին Երեւանում կայացած ՌԱԿ Երիտասարդական Շարժման համաժողովի գաղափարներով, ուսանող և աշխատող տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներով հիմնադրեցին «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբը:



2017թ. նոյեմբերի 11-ին Շիրակի ՌԱԿ մարզային գրասենյակում տեղի ունեցավ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի ժողովը, որին մասնակցում էր նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանը:

Ակումբի անդամները քննարկեցին իրենց ծրագրերը, աշխատանքային պլանը:

Պաշտպանութեան նախարարութեան ու «Արար» հիմնադրամի ջանքերով դիրքերը պիտի դառնան աւելի անվտանգ

Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնն ու «Արար» հիմնադրամը իրականացուցած են համատեղ փորձնական ծրագիր՝ մարտական դիրքերէն մէկը լիարժէք կահաւորելով եւ ամրացնելով, կը հաստդէ «Մեղիամասք»-ը:



Օրագրի ծիրէն ներս տեղադրուած է արեւային կայան, բնական կազի մասնաւոր համակարգ, ինչպէս նաեւ դիրքի տարբեր հատուածներու մէջ կիրառուած են նոր գիտարեւտական լուծումներ:



ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեան Նոյեմբեր 8-ին ծանօթացած է նշուած մարտական յենակետին եւ խրամախորշերու մէջ իրականացուած լրակահաւորման եւ վերամրակցման աշխատանքներուն:

Հիմնադրամը նշած է, որ ծրագրի նպատակն է դիրքին մէջ իրականացուած լուծումները կիրառել տարբեր մարտական դիրքերու մէջ՝ զինձառայողներու անվտանգութիւնը եւ մարտունակութիւնը բարձրացնելու նպատակով:

Մեւան Նշանեան. «Թուրքիոյ մէջ 1914 թուականի իրավիճակն է, վերջն ալ 1918-ի պէս պիտի ըլլայ»

Պոլսահայ յայտնի լեզուաբան Մեւան Նշանեան Twitter-ի իր էջին մէջ Թուրքիոյ այսօրուան վիճակի մասին գրառում կատարած է. «Թուրքիոյ մէջ վիճակը 1914-ի իրավիճակն է, վերջն ալ 1918-ի պէս պիտի ըլլայ: Յուսով եմ, որ այս անգամ հանդուրժողականութիւն չեն ցուցաբերեր»:



Նշենք, որ 1914-ը Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու տարին էր: Թուրքիան միացաւ պատերազմին: Իսկ 1918-ին պատերազմը աւարտեցաւ, Օսմանեան կայսրութիւնը անձնատուր եղաւ, եւ տարածքները բաժանուեցան յաղթող երկիրներու միջեւ:

Սակայն յետագային, պոլշեիկներու օգնութեամբ, Մուսթաֆայ Քեմալը կրցաւ փլատակներու տակէն ստեղծել Թուրքիոյ Հանրապետութիւնը:

Մեւան Նշանեանի գրառումը այն մասին է, որ այս անգամ որեւէ պետութիւն հանդուրժողականութիւն պիտի չցուցաբերէ, եւ Թուրքիան այս տեքստով այլեւս պիտի չըլլայ:

Որոշվեց պատշաճ կերպով մասնակցություն ցուցաբերել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպէս նաեւ դեկտեմբերի 23-ին, Ամանորին ընդառաջ, անցկացնել արվեստագետ երիտասարդների ստեղծագործությունների ցուցահանդես:

Տեղի ունեցավ նաև ակումբի վարչականների ընտրություն: Ակումբի վարչության կազմում ընտրվեցին ՌԱԿ անդամներ. Ատենապետ - Ռոզա Արտոյան, Ատենադիր - Շուշանիկ Զառաֆյան, Գանձապահ - Ժամբենա Մկրտչյան

Հովիկ Կարապետյան
ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող

ՓՈՒԹԻՆԻ ՄԱՏԱՂԸ՝ ԱԼԻԵՒԻ ԶՈՐԱՍԵՂԱՆԻՆ (ԳՈՐԾԱՐԱՐ ԵՒ ԲԱՐԵՐԱՐ ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆԻ ԱՆԻՄԱՍ ՄԱՐԸ)

Հոկտեմբեր 18ին Մոսկուայի բանտերին մեկուսացված Գործարար և բարերար Լեւոն Հայրապետեան: Հայրապետեան 68 տարեկան էր ու չորս տարուան բանտարկութեան դատապարտուած էր: Ան տեղափոխուած էր Մոսկուայի բանտ, որ կը նկատուի Ռուսաստանի ամենասարսափելի բանտերէն մէկը:

Հայաստանի Արտաքին Գործոց նախարարութեան խօսնակ Տիգրան Բալայեանը twitter-ի իր էջին վրայ գրած է. «Այսօր առաւօտեան մահացել է հայ ժողովրդի մեծագոյն որդին, օրինակելի արուեստի հովանաւորող Լեւոն Հայրապետեանը: Հողը թեթև լինի: Երբեք չենք մոռանայ Լեւոն Գուրգենովիչին եւ նրա ծառանգութիւնը»:

Կ'արժէ նշել որ Հայրապետեան աւարտած էր Մոսկուայի պետական համալսարանի փիլիսոփայութեան բաժինը. ապա որպէս լրագրող աշխատած էր «Կոմսոմոլսկայա Փրաւտա»ին: Հայրապետեան տարիներ առաջ ծրագիր յղացած էր հայրենի Արցախի մէջ հիմնել ռազմական ինստիտուտ՝ բարձրաստիճան սպայակազմ պատրաստելու:

Լեւոն Հայրապետեան կը մեղադրուէր խարդախութեան կասկածանքով, սակայն չէր ընդունած իրեն դէմ ուղղուած մեղադրանքը: Ըստ մեղադրանքին, Հայրապետեան եւ իրաւագէտ Սերկէյ Անտոնով 700 հազար տոլար ստացած էին Տումայի նախկին ամրամ- Պաշտօնակալին Իկոր Իզմէսթելի մօրմէն, Իզմէսթի եւի դատավճիռը մեղմացնելու համար:

Ըստ քննութեան, Հայրապետեան գումարը վերցնելէ ետք էապէս չէր կրցած ազդել դատավճիռի մեղմանալուն վրայ ու որպէս արդիւնք, Իզմէսթելի դատապարտուած էր ցմահ բանտարկութեան, կարգ մը ծանր յանցագործութիւններ իրականացնելու ամբաստանութեամբ: Հայրապետեան ձերբակալուած էր 2014ին, Իզմէսթելի խոստովանութիւններէն ետք:

Հակառակ որ քանիցս միջնորդութիւններ կատարուած էին Հայրապետեանը ազատ արձակելու պահանջով, Ռուսաստանի դատախազութիւնը չէր ընդառաջած այս դիմումներուն ու չէր փոխած Հայրապետեանի դատավճիռը ու զայն վաղաժամկէտ ազատ չէր արձակած, թէեւ բարերարը կը տառապէր բազմաթիւ հիւանդութիւններէ:

Ստեղծուած էր ֆէյսպուքեան էջ՝



«Ազատութիւն Լեւոն Հայրապետեանի». մինչեւ անգամ ցոյցեր կատարուեցան Նիւ Եորքի մէջ, սա-կայն Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները անտարբեր մնացին անոր ճակատագրին, որովհետեւ ատենին հրապարակաւ Հայրապետեան զանոնք բնորոշած էր իբրեւ «որակ չունեցող ղեկավարներ»:

Ծագումով արցախցի Լեւոն Հայրապետեան Արցախի ամենէն մեծ ներդրողներէն մէկն էր: 16 տարի առաջ Հայրապետեանի միւթական միջոցներով վերակառուցուած էր 13րդ դարու Գանձասարի վանական համալիրը: Իր օգնութեամբ Արցախի մէջ կառուցուած էին փայտամշակման գործարան, հանգստատուներ եւ դպրոց մը:

Լեւոն Հայրապետեանի նուէրներով կառուցուած էր Հիւսիս-Հարաւ մայրուղիի մէկ հատուածը, որ կ'անցնէր Գանձասարի վանքի շրջակայքով: Ան նաեւ 7 միլիոն տոլար տրամադրած էր Մարտակերտի մէջ ջրամբար մը կառուցուելու ծրագրին: Այս ջրամբարը ունի 2.5 միլիոն խորանարդ մէթր տարողութիւն եւ միայն 26 մէթր բարձրութեամբ ամբարտակի շինութիւնը արժած է 7 միլիոն տոլար:

Հոկտեմբեր 16, 2008ին, Շուշիի ու Գանձասարի մէջ բարերարը կազմակերպած էր նորապսակներու հարսնիք 700 երիտասարդներու մասնակցութեամբ, իր տեսակով եղած էր առաջինը ո՛չ միայն Արցախի, այլ նաեւ ամբողջ Հայաստանի համար: Մեծ հարսնիքի օրը 200 զոյգեր պսակուած էին Գանձասարի վանքին մէջ, իսկ յետոյ քանի մը ժամ վերջ ալ 500 երիտասարդներ պսակուած էին Շուշիի Ղազանչելոց եկեղեցոյ մէջ:

ԱՐԵՒՍՏԵԱՆ ԹԵՄԻ ՆՈՐԱԳՈՅՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ «ՅԻՇԱՐԺԱՆ ԱՆԴՐԱԴԱՐԶ»

«REFLECTIONS IN RETROSPECT» - 2017

Զաւէն Ա. Քինյ. Արզումանեան, Հեղինակ

Զաւէն Ա. Քինյ. Արզումանեան, Հեղինակ Միացեալ Նահանգաց Արեւելեան եւ Արեւմտեան Թեմերու վաստակաւոր հոգեւորական Դոկտ. Զաւէն Ա. Քինյ. Արզումանեան 2017 տարուոյս, օրինութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեանի, հրատարակեց իր քահանայական ասպարէզին նուիրած 60 տարիներու յուշերը անգլերէն եւ հայերէն բնագիրներով: Գիրքը կը բաղկանայ 266 պատկերազարդ էջերէ եւ կը բովանդակէ հեղինակին աւելի քան վեց տասնամեայ հոգեւորականի գործունէութիւնը, 1954-2017, տարածուն զաղութներէ ներս, Եթովպիայէն Լոնտոն, Եւրոպական հայաշատ կեդրոններ, եւ ապա Միացեալ Նահանգներու զոյգ թեմերէն ներս: Գիրքը կ'ընդգրկէ վաւերագրական կարեւոր տուեալներ իր մանկութենէն մինչեւ հոգեւորականի ներկայ տարիները:



Գիրքի յառաջաբանին մէջ հեղինակը իր կեանքի յուշերը կեանքի կոչելու փափաքը կը յայտնէ դէպքերու եւ դէմքերու հանդիսարան մը ընծայելով ընթերցողներուն: Գնահատանքով կ'ոգեկոչէ իր ուսումնական տարիներու բարիքը՝ որակաւոր ուսուցիչներու բարերար ազդեցութեամբ, եւ ինչպէս ինք կը գրէ, «Ուսումնական եւ ուսուցչական նախնական իմ պարտաւորութիւնները փորձը եղան յաջողութեանց՝ միաւորելով հովուական եւ ուսումնական զուգահեռ աշխատանքները»:

Գրքին 17 համառօտ գլուխները հեզասահ կ'առաջնորդեն ընթերցողը տեսնելու հեղինակին հովուական եւ ուսուցչական գործերուն առընթեր համալսարանական ուսման հետապնդումն ու յաջողութիւնը որոնք իր հոգեւորականի եւ պատմաբանի յատկութիւնները արդիւնալից դարձուցած են, ցարդ իր հրատարակած 20 ծաւալուն եւ փոքր հրատարակութիւններով, որոնց մէջ ակնառու են Օրմանեան Մաղաքիա Պատրիարքի «Ազգապատում» մեծարժէք երեք հատորներու շարունակութիւնը երեք յաւելեալ հատորներով, ընդգրկելով 20-րդ դարու Հայ Եկեղեցոյ եւ ազգին քննական եւ մանրամասն տեսութիւնը:

Գնահատանքի իր Հոկտեմբեր 24, 2017 թուակիր նամակով, Արեւելեան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեան կը գրէ. «Անգլերէն եւ հայերէն լեզուներով ձեր այս գիրքը ձեր «ինքնակենսագրութիւնն» է, մանկութեան շրջանէն մինչեւ այսօր: Ինքնակենսագրութիւնը շատ սեղմ սահման ունի, սակայն ձերը գրեթէ անսահման է: Ձեր ընտանիքի պատմութենէն սկսեալ ձեր հոգեւոր ծառայութեան հանգրուանները, միջավայրը, հանդիպումները, դէպքերն ու դէմքերը կը տողանցեն ձեր յուշագրութեան ընդմէջէն: Ինքնակենսագրութենէն աւելի պատմական տուեալներու ճոխ եւ իւրայատուկ յիշատակում մըն է, զոր դժուար է գտնել գրութեանց մէջ: Իսկ անգլերէն բաժնին մէջ տպագրուած գումաւոր լուսանկարները վկաներն են ձեր կեանքի ուղիին»:

Իր «Յիշարժան Անդրադարձ»-ով Տ. Զաւէն Ա. Քահանան իր երախտիքը կը յայտնէ նաեւ այն քան բարձրաստիճան հայ հոգեւորականներուն, կաթողիկոս, պատրիարք եւ արքեպիսկոպոս, բոլորն ալ վախճանեալ, գլխաւորութեամբ Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոնց շունչին եւ շուքին ներքեւ հովուական իր վաթսուամեայ ծառայութիւնը ի սպաս դրաւ հանդէպ Մայր Եկեղեցոյ, հայ ազգին եւ մշակոյթին: Գիրքին հրատարակութիւնը կը զուգահայտ Արեւմտեան Թեմի հաստատման 90-ամեակի երջանիկ յորելեանին: Տէր Զաւէն եւ Երէցկին ճոյս Արզումանեան սոյն հատորը կը ձօնեն իրենց բարեյիշատակ ծնողաց: Օրինակներ կարելի է ապահովել Արեւմտեան Թեմի գրախանութէն:

Գերմանիոյ Մէջ Կը Պահանջեն Հայոց Ցեղասպանութեան Չոհերու Յիշատակին Յուշարձաններ Կանգնեցնել

Գերմանիոյ մէջ գործող «Վտանգուած ժողովուրդներ» իրաւապաշտպան կազմակերպութիւնը կը պահանջէ գերմանական քաղաքներու մէջ Հայոց Ցեղասպանութեան եւ այլ քրիստոնէայ փոքրամասնութիւններու Չոհերու յիշատակին նուիրուած յուշարձաններ կանգնեցնել:

«Էրմենիհայեր»-ի փոխանցմամբ, իրաւապաշտպան կազմակերպութիւնը պահանջ ներկայացուցած է Գերմանիոյ քաղաքներու աւագածողովին: Պահանջնամակը փոխանցուած է Քոնկրետի նախագահ Եւա Լոնսէին:

«Վտանգուած ժողովուրդներ» կազմակերպութեան ներկայացուցիչ Քեմալ Միտոն նշած է, որ Գերմանիա տեղեակ եղած է Օսմանեան Կայսրութեան կողմէ իրագործուող կոտորածներու մասին:

«Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ջանքեր գործադրել, որպէսզի այստեղ ապրող հայերուն եւ միւս տուժած ժողովուրդներու ներկայացուցիչներուն թոյլ չտանք, որ մոռնան կատարուածը եւ վայր մը յատկացնենք, ուր յարգանքի տուրք պիտի մատուցեն Չոհերուն»:

Կազմակերպութեան յայտարարութեան մէջ կը նշուի, որ Օսմանեան Կայսրութիւնը, բացի հայերու ցեղասպանութենէն, իրականացուցած է նաեւ այլ քրիստոնէայ փոքրամասնութիւններու կոտորածներ, որոնց զոհ դարձած են մօտ 1.5 միլիոն մարդ:



ΣΥΜΜΕΤΟΧΗ ΤΩΝ ΜΑΘΗΤΩΝ ΤΟΥ ΙΔΙΩΤΙΚΟΥ ΔΗΜΟΤΙΚΟΥ ΣΧΟΛΕΙΟΥ ΤΗΣ ΓΕΝΙΚΗΣ ΑΡΜΕΝΙΚΗΣ ΕΝΩΣΗΣ ΑΓΑΘΟΕΡΓΙΑΣ «ΑΡΤΑΚΙ ΚΑΛΠΑΚΙΑΝ» ΣΕ ΑΓΩΝΑ ΔΡΟΜΟΥ ΣΤΟ ΑΛΣΟΣ ΤΗΣ Ν. ΣΜΥΡΝΗΣ



Οι μαθητές των τάξεων Ε' και ΣΤ' Δημοτικού του Ιδιωτικού Δημοτικού Σχολείου της Γενικής Αρμενικής Ένωσης Αγαθοεργίας «Αρτάκι Καλπακιάν» διαγωνίστηκαν σε αγώνα δρόμου ανώμαλου εδάφους που πραγματοποιήθηκε την Πέμπτη 9 Νοεμβρίου στο Άλσος της Ν. Σμύρνης για τα Δημοτικά Σχολεία της Δ' Διεύθυνσης Αθηνών. Με τη συμμετοχή τους αυτή τα παιδιά διακρίθηκαν για το γνήσιο αθλητικό τους πνεύμα και χειροκροτήθηκαν ο καθένας ξεχωριστά για την προσπάθεια που κατέβαλλε.



Նուիրատուութիւն

Տոբթ. Հրաչ Գույումճեան առ ի քաջալերանք Ռ. Ա. Կուսակցութեան Յունաստանի Երջանային վարչութեան կը նուիրէ 150\$:

Նուիրատուութիւն

Ընկ. եւ Ընկերուհի Սարգիս եւ Եղիս Խաչատուրեան **Ազատուհի Ռուստէմեանի** մահուան տխուր առթիւ 50 եւրո կը նուիրեն "Նոր Աշխարհ" շաբաթաթերթին:

Նուիրատուութիւն

Հ.Բ.Ը.Մ. «Ա. Գալփաքեան» վարժարանի երկու դպրոցական ինքնաշարժները փոխարինելու նպատակով իրենց մօր՝ **Ազատուհի Ռուստէմեանի** մահուան տխուր առթիւ կը նուիրեն՝
Տէր եւ Տիկ. Գալուստ եւ Երջան Ռուստէմեան 100 եւրո,
Տէր եւ Տիկ. Նիքո եւ Անի Բալա Ռուստէմեան 100 եւրո:

նոյնպէս՝

Գալուստ եւ Երջան Ռուստէմեան, Նիքո եւ Անի Բալա (Ռուստէմեան) ընտանիքներ կը նուիրեն՝ 100 եւրո Փերիսթերիի Ս. Աստուածածին եկեղեցոյ եւ 100 եւրո Արարատի Տիկնանց Մարմին:

Քաջալերեցէք հայ մամուլը

Կ Ո Չ PHONETON-ի



Յարգելի Հայրենակիցներ,

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի վարչութիւնը, կոչ կ'ընէ բոլոր սրտցաւ հայրենակիցներուն, խնդրելով որ այս տարի եւս իրենց սիրալոյսով մասնակցութիւնը բերեն տարեկան Ֆօնէթօնին:

Այս տարի ֆոնէթօնը տեղի պիտի ունենայ Կիրակի, 19 Նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-էն մինչեւ երեկոյեան ժամը 8:

Կամաւոր հայորդիներ հեռաձայնային կապով պիտի դիմեն ձեզի, Ձեր նուիրատուութիւններու խոստումները խնդրելով: Վստահ ենք Ձեր սրտին հետ պիտի բանաք նաեւ ձեր քսակները, մասամբ սպիացնելու մեր հայրենի ժողովուրդի վերքերը:

Այս տարուայ ֆոնէթօնէն հաւաքուած գումարը պիտի տրամադրուի Արցախի «Խորգային Հորերու Հորոտման» ծրագրին համար, նշանաբան ունենալով «ԲԵՆՔԱՌՍ ԱՐՑԱՆ»

ՄԱՀԱԶԴ

Տէր եւ Տիկ Գալուստ եւ Երջան Ռուստէմեան եւ զաւակները, Տէր եւ Տիկ Նիքո եւ Անի Բալա (Ռուստէմեան) եւ զաւակները եւ համայն ազգականները կը գոժեն մահը իրենց մօր, մեծ մօր եւ հարազատին՝

Երիցուհի Ազատուհի Ռուստէմեանի

որ պատահեցաւ 10 Նոյեմբեր 2017ին, եւ մարմինը ամփոփուեցաւ Սիսիսթոյի գերեզմանատունը:

Ցաւակցութիւն

Մեր խորին ցաւակցութիւնները եւ վշտակցութիւնը կը յայտնենք Տէր եւ Տիկ Գալուստ եւ Երջան Ռուստէմեան ընտանիքին, Տէր եւ Տիկ. Նիքո եւ Անի Բալա (Ռուստէմեան) ընտանիքին եւ ընտանեկան բոլոր պարագաներուն իրենց մօր, մեծ մօր եւ հարազատին՝

Երիցուհի Ազատուհի Ռուստէմեանի

մահուան տխուր առթիւ:

Շնորհաւորութիւն

Մանուկ (Մանօ) Գասապեան եւ Քոստանտինա Էքսարիօբուլու ամուսնացած:

Մեր լաւագոյն բարեմաղթանքները նորապսակ ամուսիններին:

Չրաւուած Օրեր
4 Փետրուար 2018,
11 Փետրուար 2018
(Պազար)

24-25 Փետրուար 2018
(Թատերական)

Արարատ Մ.Ս.Միութիւն

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ
ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Սեփականութիւն
ԱՐԱՐԱՏ Մ Մ ՄԻՈՒԹԻՒՆ
Միսթու 33, Նիքեա, Յունաստան
Համակարգչային
շարուածքը եւ էջադրումը՝
ՆՈՐ ԱՇԽԱՐՀ շաբաթաթերթի
Տնօրէն՝
Ընկ. Սարգիս Խաչատուրեան
Արտօնատէր -
Փաստաբան՝
ընկ. Յակոբ Տէսճեան

“NOR ASHAP”
Արմենիկ Էթոմաճիա
Էթիմերիճա
Իճոկթիճիա “APAPAT”
Փիլօլօգիկօ Աթլիթիկօ Տօմաթիօ

Դիւթօնթիճ
Տարկիճ Խաթթաթօրիան
Էկճօթիճ -
Իակօբօճ Փետթիան Դիկիլօբօրօճ
Տիլօթօճ 33 - TK 18450 - Նիկաիա
Տիլ: 210-4926085

“NOR ASHKHAR”
Armenian Cultural Social Weekly
33 Sistou Str.
GR 18450 NIKEA GREECE
Tel-Fax: 00+30+210-4926085

Բացի խմբագրականներէն, յօդուածագիրներու տեսակէտներն ու գաղափարները անպայմանօրէն չեն արտայայտեր թերթին ուղեգիրը:

Վանայ Լիճի Յատակին Յայտնաբերուած Է Ուրարտական Ժամանակաշրջանի Հնագոյն ամրոց

Թուրքիոյ «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտութիւններու բաժանմունքի դասախօս, փրոֆէսոր Մուսթաֆա Ակքուշը յայտարարած է, որ Վանայ Լիճի յատակին յայտնաբերուած է 3000-ամեայ պատմութիւն ունեցող ամրոց:



Ամենայն հաւանականութեամբ ամրոցը կը պատկանի Ուրարտական թագաւորութեան ժամանակաշրջանին:

Ըստ «Էրմէնիհայեր»-ի վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատուական գործակալութեան, թուրք փրոֆէսորը յայտնած է, որ ամրոցը ջուրի տակ մնացած է, քանի որ Լիճի մակարդակը վերջին 100-ամեակի ընթացքին բարձրացած է շուրջ 150 մետրով:

Ըստ անոր՝ բարեբախտաբար ամրոցի պատերը լաւ պահպանուած են եւ բոլորովին չեն վնասուած: Ատոր նպաստած է մասնաւորապէս Լիճի ջուրին աղիութիւնը:

Թուրք փրոֆէսորին կարծիքով Լիճը, որ իր մէջ բազմաթիւ առեղծուածներ կը թաքցնէ, կրնայ հետաքրքրել սուզորդներն ու հնագէտները:

Յիշեցնենք, որ Ուրարտուն, կամ Վանի թագաւորութիւնը գոյութիւն ունեցած է Ք.ա. 9-6-րդ դարերուն:

Թալինի մէջ բացուեցաւ Հայաստանի մեծագոյն արեւային կայանը

Նոյեմբեր 7 -ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքին մէջ բացուեց կատարուեցաւ Հայաստանի ամենէն մեծ՝ 1 մեկաուաթ հզօրութեամբ «Թալին-1» արեւային կայանը, կը հաղորդէ «Նիւզ»-ը:



Այս եզակի նախագիծը արտադրական ծաւալով եւ հնարաւորութիւններով կարելոր նշանակութիւն ունի Հայաստանի արեւային ուժանիւթի, բնապահպանութեան եւ տնտեսական զարգացման ոլորտներուն համար:

Նախագիծը իրականացուած է հայաստանցի ներդրողներու խումբի (Էդուարդ Մարութեան, Արայիկ Կարապետեան, Զուէն Մարգսեան եւ Հայկ Զօբանեան) միջոցներով եւ համաֆինանսաւորուած է Գերմանահայկական հիմնադրամի եւ KfW դրամատան կողմէ:

Արեւային կայանի բացման արարողութեան ներկայ էր նաեւ վարչապետ Կարէն Կարապետեան:

Հայ երեխաները աւելի ներդաշնակ կը զարգանան՝ դպրոցի մէջ ճատրակ ուսանելով

Հայաստանի մէջ նոր սերունդի ձեւաւորման եւ բնաւորութեան զարգացման մէջ շատ կարեւոր կը համարուի դպրոցներու մէջ ճատրակի դասաւանդումը: Այդ մասին յօդուած հրատարակած է Ֆինլանտիոյ ամենամեծ Hufvudstadsbladet (HBL) թերթը, կը հաղորդէ «Փանարմինիըն»-ը:



«Հայ երեխաները ատոր շնորհիւ աւելի ներդաշնակ կը զարգանան, ինչ որ կը հաստատեն Դանիոյ եւ Վենզուելայի հետազոտութիւնները երեխայի կեդրոնացման եւ մտաւոր կարողութիւններու վրայ ճատրակի ազդեցութեան մասին»,- կ'ըսուի յօդուածին մէջ:

Պարբերականը կը նշէ, որ 2011-ին Հայաստանը առաջինը աշխարհի մէջ ճատրակը իբրեւ պարտադիր առարկայ ներդրեց դպրոցներուն՝ տարրական դպրոցի 2-4-րդ դասարաններուն մէջ: «Սակայն երեխաներէն շատերը աւելի վաղ կը ծանօթանան այս մտախաղին, քանի որ ծնողները զանոնք մասնագիտական դպրոցներ կը տանին: Երեւանի այդպիսի դպրոցներէն մէկուն մէջ 5-16 տարեկան 200 աշակերտ կայ: Այդպիսի մասնագիտական դպրոցները Երեւանի մէջ 12-ն են, բոլորը կը ֆինանսաւորուին քաղաքապետարանին կողմէ»,- կը գրէ թերթը:

Թանքեան Հայաստանէն կը խնդրէ “Հեռու Մնալ” ամերիկեան Monsanto ընկերութենէն

System of a Down ռոք-խումբի երգիչ, հասարակական գործիչ Մերժ Թանքեան Հայաստանին կոչ կ'ընէ «հեռու մնալու» ամերիկեան Monsanto ընկերութենէն, որը բոյսերու biotechnology համաշխարհային առաջատար կը համարուի:



Թանքեան այսպէս արձագանգած է Երեւանի մէջ ԱՄՆ դեսպանութեան կողմէ կազմակերպուած Valmont եւ Monsanto ընկերութիւններու շնորհանդէսին: Ելոյթ ունենալով միջոցառման, ԱՊՀ-ի մէջ Monsanto-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զուեագինցեւը հաւաստիացուցած էր, որ ընկերութիւնը Հայաստանի մէջ ծննդականօրէն փոխակերպուած (genetically modified) արտադրանք պիտի չզարգացնէ:

Իր ֆէյսպուքեան էջին մէջ Թանքեան, մասնաւորապէս, նշած է.

«Monsanto-ն թունաւորած է մեր շրջակայ միջավայրը՝ մեծապէս նպաստելով մեղուներու ոչնչացման: Անոնց կողմէ մշակուած ծննդականօրէն փոխակերպուած մթերքները բնական սնունդի վերջը կը նախանշեն: Միացեալ Նահանգներու եւ Եւրոպայի մէջ Monsanto-ն յայտնի է որպէս չարիքի ընկերութիւն՝ իր վարուելակերպին համար: Երբ ես Հայաստան կ'այցելեմ եւ այնտեղ խնձոր կ'ուտեմ, անիկա իրական է, խոթիւթան եւ համեղ, քանի որ կը հանդիսաւ հազարաւոր տարիներու գիւղատնտեսական աշխատանքի արգասիք: Թող ամէն ինչ այդպէս ալ մնայ: Monsanto-ի «շնորհիւ» եւ ԱՄՆ-ի մէջ նման խնձոր չեմ կրնար գտնել: Կը խնդրեմ տարածել այս գրառումս»:

Թուրքիոյ Մէջ Առաջին Գրախանութիւնները Հայերը Բացած են

Պոլսոյ Պապրալի պողոտայի առաջին գրավաճառը եղած է հայ Առաքել Թոզլուեանը: Այս մասին ըստ «Էրմէնիհայեր»-ի կը գրէ թրքական «Birgün» թերթի կայքի սինակագիր Ռեֆիք Տուրպաշը՝ «Պապրալի առաջին գրավաճառը» խորագիրով իր յօդուածին մէջ:



Առաքել Թոզլուեան Էֆենտին Պապրալիի մէջ իր գրախանութիւնը հիմնած է 1875-ին եւ ժամանակի հետ սկսած է զբաղուիլ նաեւ հրատարակչութեամբ: 1884-ին հրատարակուած է «Առաքելի գրադարան»-ի գրացուցակը, որ առաջինն էր իր տեսակին մէջ: Գրքոյկի նպատակն էր՝ ընթարցասէր հասարակութեան համար հեշտացնել իրեն անհրաժեշտ գիրքերու ռոնտումը:

Աղբիւրին համաձայն՝ Պապրալիի մէջ ընդհանրապէս սկզբնական շրջանի բոլոր գրավաճառները հայերն էր: Հայերու շնորհիւ է, որ գիրքը դարձած է առուծախի առարկայ, վաճառուած սրճարաններու, խանութներու եւ այլ մարդաշատ վայրերու մէջ:

Առաքել Էֆենտին հրատարակած է օսմանեան շրջանի գրողներէն Ահմեթ Ռասիմի, Հալիթ Ջիայի շարք մը ստեղծագործութիւնները: Աւելի ուշ Մուալլիմ Նաճիի հետ ձեռնամուխ եղած է դասագիրքերու հրատարակման, որոնք տպագրուած են 100-աւոր օրինակներով: 1891-94 թուականներուն Առաքել Թոզլուեանը «Գրպանի գիրք» ձեւաչափով շարք մը վեպեր հրատարակած է:

Որոշ աղբիւրներու համաձայն՝ դեռ Առաքել Թոզլուեանէն առաջ Թորոս անունով մարդ մը Պապրալիի մէջ գրախանութ բացած է, սակայն գործերը այնքան ալ յաջող չեն ընթացած, ան ստիպուած եղած է գիրքերը պարկերը լցնելով վաճառել ու հեռանալ: Այնուամենայնիւ, որպէս Պապրալիի առաջին գրավաճառ յայտնի է Առաքել Թոզլուեանը: Վերջինիս մասին կենսագրական տուեալները քիչ են: Յայտնի է, որ Առաքել Էֆենտին ծագումով Կեսարիայէն եղած է:

